

ԱՐԴԱՅԻՆ ՄԵՏԵԽԱԳՐՈՒԹԻՒՆ

Աւամիան լեզուին մէջ գործածուած կը չամ կու մասնը կի՞ վայ :

Առ կամ իշ մասնը կի՞ վարծածութիւնը մեր ռամկական լեզուին զարմանալի յատկութիւններէն մէկն է . զարմանալի կ'ըսեմ, վասն զի զրոց լեզուին՝ այսինքն մեր մաքուր հայերենին մէջ չկայ, թէպէտ և ռամկականին մայրն ու աղբիւրը անիկայ է : Իչելի զարմանալին աս է որ նոյն հռ մասնիկը ռամկականին զրեթէ ամէն տեսակներուն մէջ ալ կը զտնուի՝ քիչ մը իրարմէ տարբեր գործածութեամբ . օրինակի համար, Պիօլսեցւոց լեզուին մէջ իշ կամ իռ է՝ բայերուն ներկայ, անկատար և ապառնի ժամանակներուն վլայ, իշ գրեմ, իշ տանիմ, հռ գամ, հռ գամ, և այլն . Հայատատանի քանի մը զաւառներուն մէջ պարզ է նաև բաղաձայնով սկսած բառերէն առաջ . զոր օրինակ կանիմ, կամ, կտամ . քանի մը զաւառներուն մէջ իշ՝ բայերէն վերջը, զոր օրինակ տանիմ իշ, տանիմ իշ, տանիմ իշ . քանի մը տեղեր ալ միշտ հռ՝ բայերէն առաջ կամ ետքը . ինչպէս հռ հարդամ, հարդամ իռ, հռ ասէմ, ասէմ իռ : Վաճառստանի ու Ահաստանի Հայերուն լեզուին մէջ իտ կը բանի . զոր օրինակ իտ գրեմ, իտ տանիմ, իտ վերջնում, և այլն . բայց ասոնք զուարձալի կերպ մըն ալ ունին, որով աս մասնիկը երբեմն մինակ կը գործածեն՝ բայց զօրութեամբ հասկըցընելով . զոր օրինակ մէկը կը հարցընէ մէկալին թէ Հայնակ իտ վշտուշին (հայերէն կը զբուցես, կը խօսիս) . պատասխան կուտայ մէկալը . Աի . այսինքն իտ վշտուշիմ, կը խօսիմ : — Բայց մեր ռամկօրէններէն շատին մէջն ալ նոյն մասնիկը սոսկ է կը զրուի՝ երբոք բայց ձայնաւորով սկսած է . զոր օրինակ իտանում, իտանիմ, իտանիմ, իշում, իտանիմ, իտանիմ, իշում :

Պրոց մէջ աս մասնիկը խիստ քիչ կը գտնուի, ան ալ Ընդհալւոյն ու Ամ-

բրոնայց ոյն ռամկական զուրցուածքներուն և անկեց ետքը եկած ռամկական զրուածքներու մէջ . զոր օրինակ Ընդհալւոյն անունովը յիշուած առեղծուածներուն մէջ կայ՝ հռ ամէ, հռ գայ, հռ հանչէ, հռ էնայր . Ա ամերունացին ալ Ա եւսն թագաւորին գրած թղթին մէջ տեղ տեղ գեղեցիկ ճարտասանութեամբ մը ռամկական կերպ տալով խօսքին կ'ըսէ . “ Ինչաղո՞րդ առնեմ զժողովուրդն յիւրեանց Լատուծոյն քաւիչ մահուանէն՝ զինչ հռ տանէն ամենայն վանորայքդ՝ ՚ի վերն և ՚ի վայրս, և չեն պատկառեր,, և այլն :

Լոյայտնի է որ հին ատենը այնչափ յաճախեալ չէ եղեր նաև ռամկական լեզուին մէջ աս մասնիկը՝ որչափ որ հիմա . ան ատենները թերեւս քովի բային իբրև ուժ տալու կամ տգեղ զարդ մը ըլլալու համար կը բանէր, իսկ հիմակուան գործածութեան մէջ այնպէս տիրած է որ առանց անոր եղած բայը ուրիշ նշանակութիւն ունի, անով զըրուածը ուրիշ զոր օրինակ թէ որ պարզաբար գրեմ ըսես, տաճկերէն էաղայը և բային իմաստը կուտայ ռամկօրէնին մէջ, իսկ իշ գրեմ ըսես նէ, տաճկերէն էաղայը կամ էաղայօրում բայերուն կը պատասխանէ :

Սինք վերը թէ աս մասնը կի՞ վործածութիւնը մեր ռամկօրէն լեզուին զարմանալի յատկութիւններէն մէկն է . բայց դիտելու բան մըն ալ աս է թէ այնպիսի յատկութիւն մը չէ ասիկայ որ միայն մեր լեզուին սեպհական ըլլայ . վասն զի կը տեսնենք որ ուրիշ լեզուաց մէջ ալ գրեթէ նոյն մասնիկը կը գտնուի՝ նաևն կերպերով ու նշանակութեամբ գործածուած : Ա ենետկեցւոց գաւառական լեզուին մէջ, որ իտալերէնին մէկ տեսակն է, իտ մասնիկ մը կայ որ մեր իշն պէս բայերէն առաջ կը զրուի . ուստի ուրիշ խտալացւոց պէս ախո (ասեմ), վապօ (երթամ), սորիկօ (գրեմ), ըսելու տեղը՝ Ա ենետկեցիք կ'ըսեն իտ ախո, իտ վապօ, իտ սորիկօ և այլն : Պերմանացւոց լեզուին մէջ նոյն իտ մասնիկը կը գտնուի՝ քիչ մը տարբեր գործածու-

թեամբ , այսինքն ընդունելութիւն անց ցեալ բառած բայերուն վրայ միայն դըրուելով՝ անոնց իբր թէ ուժ մը կուտայ . զոր օրինակ հէտի (տալ) , էլ հէտի (տուեալ) . հատի (ունել) , էլ հատի (ստացեալ կամ կալեալ) , ուն (գալ) , էլ ուն (եկեալ) և այլն :

Հիմա տեսնենք թէ արդեօք աս էլ կամ կու մասնիկը կարելի է մեր ռամկօրէն լեզուին մէջէն վերցընել՝ առանց լեզուին վրայ մեծ փոփոխութիւն ընելու : Ա եր՝ ի վերոյ մտածելով շատին այնպէս կ'երեւնայ թէ վերցընելը ամենադիւրին բան է . և ամենէն զօրաւոր պատճառ աս կը բերեն թէ ինչպէս որ զուտ հայերէնին այսինքն գրաբառ ըստած լեզուին մէջ չկայ , ռամկօրէնին մէջ ալ կրնայ չըլլալ . կամ որ նոյն է՝ ինչպէս որ ատենով չկար , հիմայ ալ կրնայ չըլլալ : Ի այց կարծեմ թէ այն չափ դիւրին չէ վերցընելը . վասն զի թէպէտ և աս էլ մասնիկը ատենով չկայ եղեր , բայց ան ատենի աշխարհաբառն ալ հիմակուանէն շատ տարբերութիւն ունէր , և ասոր պէս (ասանկ ըսեմ) տաձկերէնին վրայ թափուած չէր . իսկ հիմակուան աշխարհաբառն ըստն շատը , մանաւանդ Պիօլսեցւոց լեզուն , գրաբառէն այնչափ հետու և տաձկերէնին այնչափ մօտ են ոչի ու շարադրութեան կողմանէ , որ քիչ մը տարբեր ոճով խօսուելուն պէս՝ անիմանալի կ'ըլլան ռամկաց համար : Ի ըդ էլ կամ կու մասնիկը առաջները միայն երբեմն դրուած կը գտնուի ներկայ և անկատար բայերուն վրայ . զոր օրինակ էստամ , կուտայի . ասով գրեթէ թէ հիմակուան էոր մասնիկին իմաստը ունեցած կ'երեւնայ ան ատենը . իսկ հիմա այն պէս յաձախներ է գործածութիւնն որ առանց ասոր՝ ներկայ , անկատար ու նաև ապառնի բայց չգործածուիր , և առանց ասոր դրուած բայց տարբեր նշանակութիւն կ'ունենայ , ինչպէս որ ըսինք . զոր օրինակ էլ ժամ , ըսել է ժամելու էլ կամ է ուղեմ ժամ (էլ դէյօրում , էլ դէյօրէմ) . էլ ժամ , ըսել է ժամելու հետ էլ կամ է ուղեմ ժամ (էլ դէյօրում , էլ դէյօրէմ) . էլ ժամ , ըսել է ժամելու հետ էլ կամ է ուղեմ ժամ (էլ դէյօրում , էլ

դէյօրէմ) . իսկ ժամ ըսել է ժամ ու դըր էմ (էլ դէյօրէմ) . անկեց ի զատ պայմանական նշանակութիւն ալ ունի ինչպէս աս տաձկերէնները , էլ դէյօրէմ , էլ դէյօրէմ . նմանապէս ժամ ըստի նէ՝ տաձկերէն կը թարգմանուի էլ դէյօրէյտիմ , էլ դէյօրէյտիմ և այլն :

Ես օրինակներէս կ'իմացուի թէ շատ դժուար բան է էլ մասնիկը վերցընել աշխարհաբառէն . ասիկայ հիմակուան աս խեղջ լեզուին խարխուլ շինուածքին մէջ գլխաւոր գերան կամ քար մըն է՝ որ տեղը գնելու ուրիշ բան չունիս , ուստի զինքը վերցընելուդ պէս՝ շէնքն ալ կը փլի , և գրաբառ չգիտցողին ականջը բառերու աւերակներով կը լեցուի :

Դեմուզեր ասով ըսել թէ անկարելլ է ու միշտ անկարելի պիտի ըլլայ աս մասնիկը վերցընել աշխարհաբառէն . վասն զի խոչեմութեամբ , համբերութեամբ և ջանքով՝ անկարելի երեցած բաներն ալ կրնան զիւրանալ այսպիսի նիւթերու մէջ . հապա աս միայն կ'ուզեմ ցուցընել թէ այնչափ զիւրին չէ շուտ մը վերցընելը ինչպէս որ ոմանք կը կարծեն , թէպէտ և ամէն հայրենասէր անձանց ալ փափաքելլ է որ աս թանձր փուշը օր մը առաջ վերցուի մեր լեզուին բայերուն վրայէն :

Հ . Գ . ԱՅԱ :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ուրբառու հասակին բարյութիւնն ու մարդուն ծանրութիւնը :

Ուրբառու հասակը ընդհանրապէս ծնանելու ատեն 18 բթաւափ և 6 զծաշափ է և կամ 501 հազարորդամեթը . իսկ կանանցը քիչ մը պակաս է . կամ թէ աս համեմատութիւնը ունի 483 առ 498 :

Ուրբառու աճումը ամէն տարի ծնած ատեն ունեցածին 1 շերորդ մասն է , և